

տել նաև երկրորդ հատորը և մանաւանդ այլոր իւր խոստացած Corpus inscriptionum chaldiarum - Նախահայկական արձանագրութեանց ամբողջական հաւաքածոյին հրատարակութիւնը . որովհետեւ Գեբր. Սանտալենանի հրատարակութեան վերջ ցայժմ գտնուած են և աւելի ստուգուած՝ շատ ու կարևոր արձանագրութիւններ :

Հ. Յ. ԱՒԳԻՐ

Behmann Haupt

Armenien einst und jetzt

Erster Band

B. Behrs Verlag. Berlin 1910

ՅՐԱՆԱՍՅԻ 1789 ՄԵԾ ՅԵՂԱՓՈՒՈՒԹԵՆԷՆ

ԴՐՈՒԱԿ ՍԵ

„AU GRAND SEIN DES LOIS“

F. Veullot

Ա

Հէք Բլանշէի կրպակը երկաթ ատեն փակ չի մնաց :

Աստու մը, Բրուտոս, անծանօթ մէկ մը նշմարեց, որ սանդուխի մը վրայ թառած՝ գիրուկ կոպղարարին անտէր խանութին նշանակատախտակին հասնել կ'ուզէր : Արդէն այդ տախտակին ազդագրեր չէ՞ր որ պատճառ եղած էր դժբախտ Բլանշէ կոպղարարին կոտափնատեղի ելնելուն :

Սանդուխին վրայ մազլոցող խորշումներու ծերունի մըն էր, նիհար ու պզտիկ կազմուածքով . բայց իր ճարպիկ ու ճապկտուն շարժումներէն կորովամիտ ու սրտոտ ըլլալը կը գուշակուէր :

Խորշոր վրձին մը ձեռքը՝ մեծ աշխուժու կը ջանար այդ օտարականը գորշաւոյնի բուռով ջնջելու ցուցատախտակին վրայ եղած «Au Grand Saint Eloi» նշանաբանը : Գործը յանգ հասնելէ վերջ, անպարանքով վար իջաւ, ու երեք քայլ

ընկրկելով՝ հանութեան ակնարկ մը նետեց իր աշխատութեանը վրայ :

— Ա՛հ, առ եղաւ, գոչեց ժպտագին . հիմա, քաղաքացիներ, յարեց իր շուրջը հաւաքուած հետաքրքիրներուն, կը մնայ սա մարդուկը վար իջնցնել :

Եւ իր վրձինը բարձրացնելով կ'սպասուէր Ս. Լյուսայի փայտաբանդակ անդրիին՝ որ կրպակին ճակատը խորշիկի մը մէջ դրուած էր :

— Որմէ ետքը իմ նշանաբանս պիտի նկարեմ վրան :

— Ի՛նչ նշանաբան, հարցուց հետաքրքիր ստամբակ մը :

— Մանչուկս, ետքը կը տեսնես ու թու կարծիքդ կը յայտնես... Ե՛հէ, Պաթիւր, մուրճ մը և արցանը :

Այս կոչին՝ կրպակէն դուրս ելաւ տրխեղծ ու կաղ տասներկու տասներեք տարեկան տղեկ մը՝ որուն պայծառ ու քաղցր խոշոր աչուրները պարապին մէջ կը թափառէին :

Թեւեքը կախ, շմորուն դէմքով մը կանգ տաւ կարճուկ ձերունիին առջեւ :

— Է՛հ չլսեցիր, բաւ ձերունին, կէս մը կշտամբալից, կէս մըն ալ արգահատող շեշտով մը . մուրճ մը և արցանը ու զեցի :

— Ա՛հ, այո՛, պատասխանեց Պաթիւր գլուխը ցնցելով :

Ու կաղն ի կաղ ելած խորշը վերադարձաւ :

— Ա՛հ, այո՛, կրկնեց հետաքրքիր բուտամբակ մը, տղեկին յտակ ձայնը ու ծուռուծուռ քայլուածքը ծաղրելով....

Բայց հուժկու կնոջ մը կողմէ անոր գլխուն իջեցուած կոռուփի հարուածը կարճ կապեց անոր ծաղրանքը :

— Չէ՛ս ամշնար, անպիտան, որ այսպէս անմեղ մը ու հաշմանդամ մը կը ծաղրես :

— Իսկ թէ որ քիչ մը մտքով տկար է, յարեց ձերունին հայրագորով ու խորհրդաւոր շեշտով մը, բայց շատ բարի սիրտ մ'ունի... Ա՛հ, եկար, առ սա վրձինը ու կրպակ տար :

Եւ ինք ճարպիկ կերպով մը իր նոր գործիներն առնելով սանդուխին վրայ ելաւ : Անգործ հետաքրքիրները անշշուկ կը դիտէին . միայն պզտիկ ստամբակը կը շաղակրատէր : Մարդուկը տատանտոտ մնաց մէկ քանի րոպէ, կարծես վախ մը կ'զգար . վերջապէս դողողագին ձեռք զարկաւ հնօրեայ սուրբը վար առնելու :

Հետաքրքիրներու խմբակին մէջ կը զգտնուէր նաեւ՝ ասուեղինաց վաճառական Բրուտոս Գանդալու, ամենակատաղի յեղափոխական մը, որ աղջկան Անդուանէթի անունն անգամ փոխելով՝ Ֆլորէալ դրած էր, յեղափոխութեան հնարած ամիսներուն ութերորդին անունը տալով : Ֆլորէալ իր վեց տարեկան հասակին կորուսած էր մայրը, բայց արզէն այդ տարիքին մէջ սուրբած էր սիրելի զԱստուած, ու այդթել : Հիմա իր տանուամէկերորդ բողբոջ տարիքը թեւակոխած էր :

Մէկ քանի վայրկեանէ ի վեր, ուրեմն, Ֆլորէալ իր հօր մօտիկցած էր . տժգոն էր ան այս պահուն, և իր պզտիկ սիրտը կարծես կուրծքին մէջ կ'ոտտոսէր :

— Հայրիկ, տուն երթմանք, շշնչեց աւոր ականջին :

— Ինչո՞ւ, աղջիկս :

— Այս սուրբին արձանը վերցնելին տեսնելով շատ գէշ կ'ըլլամ :

Վաճառականը մէկէն ցնցուեցաւ, ու շլմորուն՝ սկսաւ բոլորակ խոշոր աչքերը աջ ձախ թաւալել : Բարեբախտաբար մէկը չլսեց այս եղեռնական ճիչը : Պինդ մը աղջրկանը թեւը սեղմեց, ու զայրագին անձալովեմար մը

— Լո՛ւ, թշուառական, մրմուսաց ակուաներուն մէջէն . զիս կառափնատեղի՞ն տանել է միտքդ :

Ետքը, բարձրաձայն, խօսքը անձանօթ պզտիկ ծերունիին ուղղելով .

— Օ՛ն, քաղաքացի, մարդ հաճոյք կը զգայ տեսնելով՝ որ այսչափ եռանդով կը խլես սա եկեղեցականութիւն հոտող գարշեցեքը : Յաւալին հոն է որ, սակայն, փայտէ ըլլալու տեղ՝ պէտք էր միտէ ու ոսկրէ ըլլար ան :

Կերուկը իր գործը շարունակեց աննըշմարելի կերպով մը ուսերը ցնցելով, ու մէկէն

— Հէ՛, հէ՛, զգուշութիւն, գոչեց :

Բայց դեռ խօսքը չաւարտած, թաւ ձայն մը լսուեցաւ, որու յաջորդեց ցաւի ու ահաբեկման սուր ճիչ մը : Ս. Էլուայի արձանը վար ինկած էր, ու դեռ գետին չըզլորած՝ այն լիբր ստամբակին զլիուռն գարնուած էր :

Արձանը հին կաղնեփայտէ ըլլալով, հազիւ թեթեւ սկրթուք մ'ունեցած էր, բայց ստամբակը քունքէն վերաւորուած ըլլալով՝ սրտակեղեք ճիչեր կ'արձկէր : Ամէն դիէ զանի շրջապատել սկսան :

Ակնթարթի մը մէջ, ծերուկը սանդուխէն վար շտապելով, հեռացուցած էր հետաքրքիրները, ու ծունկերը գետին դնելով՝ տղան պատին կոթիցուցած էր ու քննած անտը վէրքը :

— Օ՛ն, բան մը չէ եղեր, ըսաւ խոշոր ժպիտով մը, թեթեւ սկրթուք մը... Հէ՛, այդչափ մի ճուար : Պաթիսդ, պոռոս, շո՛ւտ, քիչ մը վիրաբեղ, զով ջուր ու ճերմակ կտա... Հեռացէ՛ք, քաղաքացիներ, քիչ կը մնայ որ մեզ շնչասպառընէք... Օ՛ն, Պաթիսդ, աճապարհներ, մանչո՛ւկս :

Բայց արդէն պզտիկ կաղը ուզուած բաները կը բերէր վազելով :

— Ե՛հէ՛, ըսաւ, Բրուտոս Գանթալու, դուն դեղագործ ես ուրեմն թէ բժիշկ . մինչ ծերուկը վարժ ձեռքով մը շուտ շուտ վիրաւորին վէրքը կը կապէր :

— Ե՛ս, ո՛չ երբեք, պատասխանեց ծերուկը, առանց իր գործը ընդհատելու :

Եւ մերթ մարտին, մերթ Պաթիսդի ու ստամբակին ուղղելով իր խօսքը՝ շարունակեց .

— Արհեստով կոպղարար եմ ես, քաղաքացիներ ու քաղաքացուհիներ... Օ՛ն, քիչ մը հանդարտ եղիր, կը տեսնես որ քեզ կը դարմանեմ... Այո՛, կոպղարար՝ սա նշանատախտակով... Բայց վաղը կըրնանք տեսնել զայն՝ ու գնահատել թէ որքան իմաստալից է... Պաթիսդ, քիչ մըն

ալ կտաւ, և վերադեղին քով դրուած պզտիկ կարմիր շիշը.... Ռայց, գեղը երկար ստեն մնալուս, պէտք էր կարելի եղածին չափ օգտակար ըլլալ իր դրացիներուն, այնպէս չէ'....

«Նա, հիմա աւելի հանգիստ ես, այնպէս չէ', ձախլիկ մանչ... Այն ատեն ահա սորվեցայ վերքեր ու ջերմ դարմանելու եղանակը: Թէ որ ձեր մէջ ալ մէկը պէտք ունենայ մաքրողականի, արիւն առնելու, ակոյա հանելու, թո՛ղ իւրպէն Ռուլոյի դիմէ. ձրի կը նայի՞մ' գիտցած ըլլաք.... Հիմա, ուրեմն, մանչուկս, տունդ կ'երթաս, ու սա շիշին մէջ եղած օշարակէն՝ գորես հնարած եմ, տասը կաթիլ կ'առնես չպակած՝ որ վրադ ջերմ չգայ: Եւ ալ գարիշ ատեն հետաքրքրութիւն չընես... Էս ալ, յարեց ծերունին՝ սուրբին փայտակոփ արձանը թեւին տակ առնելով, երթամ մէկ կողմ դնեմ այս վառելափայտը. ձմեռը կրակի համար պէտք կ'ըլլայ... Յտեսութիւն, քաղաքացիներ. ողջոյն և եղբայրութիւն:

Այս պզտիկ ճառին վրայ իւրպէն Ռուլօ ներս մտաւ, դուռը գոցեց ու հետաքրքրիչները թիչ թիչ ցրուեցան այս նոր կոպղարարին վրայ խօսակցելով՝ որու պարզունակ ղէմքն ու արկածի կամ հրահրութեանց ատեն իրենց յօժարակամ ծառայելու տրամադրութիւնը ամենուն ալ հանելի եղած էր:

Բ

Չմեն անցած է. Գարունը կը վերածնին: 1794 տարւոյ ապրիլի սկիզբներն ենք, և կամ՝ աւելի պատշաճօրէն խօսելու համար, Բ տարւոյ ծրոյց ամսոյ կէսն ենք: Ուրեմն շուրջ վեց ամիս է՝ որ պզտիկ ծերունին հաստատուած է հանգուցեալ Բլանշէի նախկին կրպակին մէջ. վեց ամիս է որ *Au Grand Saint Eloï* սոսկալի նշանաբանով ցուցատախտակը անհետացեր է՝ տեղի տալու համար ալ աւելի յեղափոխական սա նշանաբանին.

Au Grand Sein des Lois

որու հինգ բառերէն ալ կարծես արիւն կը կաթիլթի դրան վրայ:

Ներ կոպղարարին իր յաճախորդներէն գաղտնի պահած այն նրբաճաշակ նշանաբանը՝ այս անհեթեթ բառախաղն էր ուրեմն: Ռուլօ քաղաքացին իր այս ծաղրալից գիւտով մեծ անուն հանած էր վերջապէս: Դիր որ նորեկ կոպղարարը շատ ճարտարութիւն ու արագութիւն ունէր իր արհեստին մէջ. աննեղ ընկեր մըն էր, ճշմարիտ սակ - քիչոք (= անվարտի = յեղափոխական) մը, և իր թուղթերը շատ վաւերական աղբիւրէ. որով Բրուտոս Գանդալու անոր հետ անկեղծօրէն կապուելով՝ թէրմօպիւնան Գլուպին մէջ մտցուցած էր: Վերջապէս իր միամիտ կերպարանքն ու թաղեցիկներուն ձրւրիօրէն տուած ղեղերը, սպեղանիներն ու խորհուրդները անոր անունը ժողովրդականացուցած էին:

Արդ, այդ առտուն, Բ տարւոյ ծրոյց 18ին, ապրիլի զուարթ ու ժպտուն սիրունիկ արեւով մը, որ վարը՝ յեղափոխութեան հրապարակին վրայ՝ կառափնառ գործիքը հրավառ կ'ոսկեցօճէր, և անոր շուրջը կաքանչելու կը զբռէր հիւսոց կիները, Բրուտոս երազկոտ ղէմքով ու կասկածոտ նայուածքով մը իր բարեկամին կրպակը մտաւ:

— Քաղաքացի, հեծեց կէս ձայնով մը, ողջոյն և եղբայրակցութիւն....

— Կամ մահ, յարեց շիտէ շիտակ կոպղարարը, յայտնի ժպիտով մը ստորագծելով այդ չարաշուք բառը:

Ատուկվաճառը վարանոս կը մտար զրան շէմքին վրայ:

— Ներս մտիր, քաղաքացի, գոչեց կոպղարարը, ինչ հրաման ունիս:

— Կ'ուզէի գաղտնի... խօսք մ'ըսել, պատասխանեց Բրուտոս, աչքին ծայրովը պզտիկ կաղը ցոյց տալով:

— (Մէ. կրնաս անոր առջև ալ խօսիլ... ամենը մէկն է):

Բրուտոս կասկած յայտնող ծեծեքանք մ'ըրաւ:

Այն ատեն Իւրպէն դառնալով դէպ ի Պաթիսդ,

— Տղանս, քիչ մը հանգչէ... նա, առ սա բանալին ու քաղաքացի Պրիկէի տարու և աւոր ըսէ թէ, ու ականջին մօտենալով, վաղը գիշեր գինք տեսնելու պիտի երթամ... Գնա՛, մանչա... Հիմա ուրեմն, յարեց կոպղարարը աթոռակի մը վրայ բազմելով, ըսէ նայիմ՝ Ինչ ծանրակշիռ յայտնութիւն մ'ունիս ընելու... Գաւաղորութիւն մը արդեօք...

— Ո՛չ, ըսաւ Գանդալու, վախկոտ ականարկ մը պտտցնելով շուրջը: Ահա՛, պէտք է գիտնաս որ աղջիկս ծանր հիւանդ է:

— Իրա՛ւ, բաւական ատեն կայ գինք չտեսնելս. բայց հոս ոճիր մը չկայ, կամ գէթ առ այժմ չկայ:

— Համբերութիւն. գանի խնամող քու ժշկը՝ Թրիպալ, որ իմ վաղեմի բարեկամս էր, ձերբակալուած է այս պահուս:

— Ասիկա գծրախտութիւն մըն է իրա՛ւ, ինչո՛ւ ձերբակալեցին այդպիսի վաղեմի բարեկամ մը:

— Շնատ ալ աղէկ ըրին, ըսաւ Բրուտոս գուարթութեամբ:

Յետոյ, կատաղի ու միանգամայն պակուցեալ շեշտով մը,

— Անպիտանին մէկն էր, ու կը ցաւիմ գինք ճանչցած ըլլալուս:

— Ի՞նչ ըրած է որ:

— Ի՞րեք ազնուապետական մը կը խրնամէր. ու երբ ուզեցին որ այդ հիւանդը Աբրայարանի բանտը տանէին՝ ինք արգելք եղաւ, ըսելով թէ ճամբան կը մեռնի:

— Իրա՛ւ որ ոճրագործութիւն մըն է աս, վրայ բերաւ կոպղարարը անտարբերութեամբ, մինչդեռ իր երկու բռունցքները ջղաձգօրէն կը պրկուէին ինքնին:

— Այդպէս չէ՞, յարեց Գանդալու, համոզկեր շեշտով մը. բայց գանք իմ աղջրկանս:

— Ուրիշ բժիշկի մը դիմելու է. ինչու որ պզտիկ մզտիկ ցաւեր նայելու յանձնառու կրնամ ըլլալ, բայց ծանր հիւանդութիւններու չեմ կրնար ձեռք դպցնել:

— Բայց, կակագեց վաճառականը բացայայտ վարանքով մը ու անձկութենէն քրտնելով... պէտք է գիտնալ որ... պըզտիկս... զառանցանք ունի...

— Ե՛տքը:

— Եւ իր զառանցած ատեն... կ'ըսէ... բաներ մը...

— Վտանգաւոր:

Ահարկու Բրուտոս ի նշան հաստատութեան իր գլուխը ծոց, և նոր գաղտագողի ականարկէ մը վերջ, շատ ցած դողըղըցող ձայնով մը մրմնջեց.

— Աստուծոյ անունը կու տայ...

— Իրա՛ւ կ'ըսես:

— ... Ս. կոյսին անունը....

— Ա՛հ:

— ... Եւ սուրբերունը...

Արգահատանօք կոպղարարը կը դիտէր իր բարեկամը:

— Իրա՛ւ որ սոսկալի բան, հետեցող այնպիսի հեգնական շեշտով մը՝ զոր չկըրցաւ ըմբռնել վախէն դողողացող ասուականառը:

— Երդուընցիր, քաղաքացի, ըսաւ Բրուտոս, Իւրպէն Ռուլոյի ձեռքը սեղմելով, երդուընցիր որ մէկու մը բան մը պիտի չըսես:

— Վստահ եղիր, հանդարտէ՛: Մէկ վայրկեանէն քու աղջկանդ քովն եմ:

Եւ մինչ այն կատաղի վատասիրտը կը հեռանար՝ կոպղարարը ինքզինքին կը մըրմուր.

— Թշուա՛ռ մարդ... Հէ՛ք աղջիկ...

Փողոցը, ճիշդ կրպակին դրան առջև, Բրուտոս մարդու մը զարնուցաւ՝ որ անպատկառ երեսոյթ մ'ունէր, շմորուն աչքեր, կարմրեալնոց ըրթ, կախ շրթունք:

Այս անձը ձեռքը վաճառականին ուսին վրայ դնելով,

— Կը ճանչնաս ըսաւ, քաջքոտուող ու իռպոտ ձայնով մը, իր ծխափողով կոպղարարը ցուցնելով, այդ քաղաքացին...

— Այո՛, ճշմարիտ հասարակապետական մըն է:

— Ա՛հ, շատ կ'ընէ՞ որ հոս կը բնակի:

— Հը՛... միգարեր ամսէն ի վեր:

— Մ..... և ո՛րկէ եկած է:

— Բայց.... հաւատա՛.... ճիշդը ես ալ չեմ գիտեր.... Գիւղէն... կը կասկածիս անոր մասին....

— Է՛ս, ամենեւին.... նախկին ընկերներէս մէկին նմանցուցի:

Ու կռնակը դարձնելով կասկածելի անձը՝ կամաց կամաց հեռացաւ, ձեռքերը զբույսանին մէջ՝ ու գլուխն ալ երկու ուսերուն մէջ մխած՝ բթին տակէն Գարմա՛նեօլը մրմուռով:

Բրուտոս ալ մտատանջ տուն վերադարձաւ:



— Մ. Ռուլօ չպիտի գայ այսօր:

Այս բառերը հեհեկոտ շունչով մը արտասանեց փոքրիկ Ֆլորէալ, ու մէկէն հագի ժայթքում մը խղից անոր ձայնը:

Ուղ օրը ծլոց ամսոյ ՉՅն էր — և կամ ճիշդ, Աւագ Հինգշաբթի էր, 17 Ապրիլ, նուբրական մեծ տօն մը, աւա՛ղ, որ Ռուպէրիէտի Բարիզին մէջ մոռցուած էր....

Հէք Ֆլորէալ նուազկոտ վիճակ մ'ունի. ցցուն վարդերանգ այտերը հալումաջ եղած են ու հրաքորքը տենդէն գունատած: Անոր աչքերուն խորը սակայն, փայլփլուն խոշոր աչքերուն, կը զգացուի վերադարձը կեանքի, ու ընձիւղումը յուսոյ:

Բայց անոր խեղճ սենեակն՝ որ այս պահուս պողոտած է արեւին յորդ լուսով և ուր փողոյ բիւրանը շամանդաղներ կ'ոտտոտեն, թաղծագին ու դառնալի է համակ: Ինչու որ, անոր զորջ պատերուն վրայ ամենափոքր խաչելութիւնն անգամ չտեսնուիր, ոչ ալ կրօնական ո՛ր և է պատկեր մը. ո՛չ մէկ սուրբ չի ժպտիր իր խորշիկէն հիւանդ աղջնակին, ո՛չ մէկ փրկատու չի տարածեր անոր իր բազուկները: Եւ ասիէ՛ կը վշտագնի հէք հիւանդը, կը հառաչէ չարաչար....

Մահճակալին քով Բրուտոս Գանդալու տենդագին կը շրջի ու կը շրջի. վրդով վիճակի մը ենթարկուած է ինք ալ, մտասո՛յճ տազնապալից կերպարանք մ'ունի.

այս տասն օրերուն մէջ անոր դիմագիծը բոլորովին փոխուած է՝ իբր թէ ինք եղած ըլլար հիւանդութենէ տուայտող....

— Չպիտի՞ գայ ուրեմն այսօր Մ. Ռուլօ, կրկնեց աղջնակը, որ շարունակ կը հագար այնպիսի բուռն կերպիւ՝ որ կարծես իր կուրծքն ու կոկորդը պիտի պատտէր:

— Անշուշտ, աղջիկս, պիտի գայ, և արդէն եկած ըլլալու էր.... Գնումս թէ չ'ուշանար.... Ինք չեկած ես ալ դուրս չեմ ելնէր:

— Պիտի երթա՞ս ուրեմն.... Ի՛նչ ո՛ւր:

— Բայց զլուպ.... հոն տեսնուիրս անհրաժեշտ է.... Ա՛խ, անիծեալ զլուպ, կը մըմնջէ ակոսներուն մէջէն սրտակեղեք ու կատաղի շեշտով մը, այնպէս որ՝ շարժած պահուն աթոռակը գետին կը զլորէ:

Ու հագի նոր և աւելի բուռն նոպայ մը գալով՝ տրտունջներ մը կը խլէ Ֆլորէալի կուրծքէն:

— Ա՛հ, աս ինչ մաքտիրոտութիւն է իմ հոգեհատորիս քաշածը Իւրպէնի կարծիքով բուժումը մտա՛ է.... Դաս կը վարձուան որ չխարստի... Արդեօք բժշկութիւն ուսած է: Ա՛խ, Աստուած իմ, Աստուած իմ:

Ու կը սկսի թշուառը իր ճակատը ճըմրոթիել յուսահատօրէն....

Մէկէն յեղակարծ ճիչ մը կ'արձկէ.

— Է՛, աղջիկս, Ֆլորէալ, Անդունեթ, ինչ ունիս:

Հիւանդը, այն եկած ուժգին հագէն ու ժապատ՝ զլուրը ետին կախած կէս մը թալկացած էր: Բրուտոս շտապաւ անոր մօտենալով ծունկի կու գայ:

— Մ՛հ, Աստուած իմ, Աստուած իմ, կը պաղատիմ բժշկէ՛, բժշկէ՛, բժշկէ՛ զինք:

— Է՛հ, ինչ կայ, հարցուց ձայն մը ետեկէն:

Իւրպէն Ռուլօ էր ասիկայ՝ որ ներս կը մտնէր.... Բրուտոս գունատեցաւ ու սարստացւ: Կոպղարարը քանի յանկարծակիի բերած էր՝ Աստուծոյ անունը տուած պահուն.... կորսուած էր ուրեմն:

Ալլալլամ, հէքը կը ջանայ իր ոճրա-

լից աղերսին դիմում ընել, ու շփոթ բա-
ցարութիւններ մը կը կմկմայ:

— Ես.... ես.... դուն չկրցար....

— Լսեցի, Աստուծոյ կ'աղօթէիր, պա-
տասխանեց անսեթեւեթ կերպով Իւրպէն՝
որ քաղցր վեհութեան մը արգահատող
ակնարկը վրայէն չէր հեռացներ:

— Բայց ոչ, միայն թէ ես....

— Բայց այո՛, ապահով եմ, լսեցի....
Չըմեղանք չուզեր, խեղճ բարեկամս....
Իրաւունք ունէր գուցէ քու հայրական
բնազդը.... Շիրտակը՝ մենք գո՛ւր տեղը...
(՛ն, մի՛ վախնար բնաւ. քեզ չեմ
մատներ ես.... Արդէն աղջնակին համար
եկած էի ես, հիւանդին նայինք ուրեմն:

Փլորեալ ինքզինքին եկած է, ու կը
ժպտի աւելի հանդարտ ու գրեթէ հանգըս-
տացած: Պզտիկ քննութիւն մը կը բաւէ
կոպղարար բժիշկին՝ գիտնալու համար
թէ հակառակ նոպային՝ հիւանդութիւնը
նուագիլու հակամէտ է:

— (՛ն, աւելի լաւ է, կ'ընէ դեռ ապ-
շած ու երկչոտ հորը կոնաս ուրեմն ան-
հոգ կերպիւ Գլխիկ երթալ, ես աղջկանդ
քով կը կենամ:

Շատ չանցած՝ Բրուտոս արդէն մեկնած
էր:

..... Իւրպէն Ռուլօ մինչև սանդուխ-
ները Բրուտոսի ընկերանալէ վերջ, ականջ
կը դնէ որ մէկը չգայ. ետքը դուռը գո-
ցելով՝ բանալին երկու անգամ կը դարձ-
նէ, և յամրաքայլ, մտամոխի, երկիւղա-
ծօրէն մահճին կը մօտենայ:

.... Աղջնակը տեղեակ կ'երեւի գաղտ-
ներին, զի սոսկալու տեղ՝ կը ժպտի Իւր-
պէնի դէմքին... Վարդերանց շունչ մը պէս-
պիտած է կարծես հիւանդին դալկահար
այտերը:

Անշըռակ՝ հանդարտ ու յարգալից շար-
ժուճով մը, կոպղարարը ձեռքը կուրծքը
խօթելով, ձիւնափայլ լաթ մը կը հանէ
ու խնամքով մը բարձիկին մօտ եղած սե-
ղանին վրայ կը փռէ: Լաթին քովերը եր-
կու աշտանակ կը դնէ՝ ու հրահանք զար-
նելով կը վառէ....

Վերջապէս, դարձեալ ծոցին մէջէն, մեծ

զուռութեամբ ու գրեթէ հանդիսաւոր կեր-
պիւ մը՝ Իւրպէն Ռուլօ դուրս կը հանէ
մետաղէ բլրորշի պզտիկ առարկայ մը՝
զոր անհուն սիրոյ զգացումով մը համբու-
րելով, լաթին վրայ կը դնէ.....

Ինչ խորհուրդ է աս: Ամէն պարագայի
մէջ, Ֆլորէալ անոր իմաստը քաջ ըմբռ-
նած ըլլալու է որ, այդ արծաթեայ ա-
ռարկան տեսնելուն պէս մէկէն ձեռքերը
միացուց ու արտեւանունքը վար խոնար-
հեց:

— Անդունէ՛թ.....

Հիւանդը աչքերը բացաւ.....

— Անդունէ՛թ, այսօր՝ ինչպէս լաւ
գիտես, Աւագ Հինգշաբթի է: Այսօր՝ մեր
Սիրելի Փրկչին գործած սիրոյ այն մեծ
հրաշքին, ամենասուրբ Հաղորդութեան
հաստատումին տարեդարձի օրն է: Գեռ
շատ պզտիկ ես դուն, ինչու որ տակաւին
տասնեակու տարեկան եղած չես. բայց
ժամանակին բերմամբ՝ քու իմացականու-
թիւնդ տարբերդ պահանջէն աւելի է: Կ'ըմ-
բանես անշուշտ թէ ի՛նչ է Ա. Հաղորդու-
թիւնը:

— (՛հ, այո՛, մրմնջեց աղջնակը՝ իր
պայծառ աչքերը Իւրպէնի վրայ սեւեռե-
լով: Այո՛, նոյն ինքն Յիսուս է՝ որ հացը
իր իսկ մարմնոյն փոխակերպած է: Ինք-
զինք իբր սնունդ մարդոց տալու համար:

— Շատ լաւ, աղջիկս: Հաստատուն
հաւատք մ'ունիս, ու բաւականաչափ ալ
լուսաւոր՝ Ա. Խորհրդոյն մերձեանալու հա-
մար: Արդէն ես ալ շտապելու եմ, զի
կրնայ ըլլալ որ վաղն իսկ ձերբակա-
լուիմ.....

Աղջիկը ցնցուեցաւ, ու տխրութեան
քօղ մը ստուերեց անոր դէմքը:

— Է՛հ, այո՛, հէք աղջիկս, պէտք է
պատրաստուիմ աղոր. ինչու որ ես ան-
գամ կը զարմանամ՝ թէ ինչպէս կրցայ
վեց ամիս շարունակ կիրարկել իմ քա-
հանայի պաշտօնս: Առաքեալներուն մէջ
Յուդայ մը կը գտնուէր. իմ շուրջս ալ
հաւաքող փոքրիկ հօտին մէջ Յուդայ մը
կայ, ապահով եմ: Կիրակի օր ալ, ար-
շաւոյսը չձագած՝ պիտի հաւաքեմ այդ

հօտը՝ պատարագ մատուցանելու և զատ-
կական հաղորդութիւն տալու այդ դիւ-
ցագնասիրտ հաւատացեալներուն: Հնար է
որ, այդ օրը, խորան ելնելու տեղ՝ կա-
ռափնատ ելնեմ..... Ուտի, հէջ Անդուա-
նէթս, դեռ չմեկնած՝ երկնային սփոփան-
քը կ'ուզեմ թողուլ քեզի: Քու հիւանդու-
թեանը լաւագոյն դարմանը պիտի ըլլայ
ան, քեզ սպասող վտանգներուն մէջ՝ ա-
մենէն ազդու օգնութիւնը պիտի ըլլայ ան
քեզի: Մն, աղջիկս, ամփոփէ միտքդ՝ ին-
չու որ հիմա քու Առաջին Հաղորդութիւնդ
պիտի ընես:

Խոր է լուսթիւնը սենեկին մէջ այդ
աղջկան՝ զոր Աստուծոյ ներկայութիւնը
սրբաժայրի մը փոխակերպած է: Հեռուն
կը գոռայ ու կը մոնչէ Ահարեկման վար-
չութեան ներքեւ ճնշուած մեծ քաղաքին
հեղձամղձուկ ամբոխը: Պատուհանին քու-
վիկը, թեթեւ հով մը կը ցնցէ գարնա-
նազգեստ մաշկամրցիի ծաղիկները: Ան-
դուանէթ աչքերը կիսափակ՝ ու ձեռքերն
ալ խաչածեւ ճերմակ սաւանին վրայ դը-
րած՝ իր Աստուծոյն կը սպասէ:

Իւրպէն Ռուլօ անհուն յարգանքով մը
կը բանայ փողոցին մէջտեղ դրած տփիկը:
Հիմա, բանուորի հագուստով այդ մարդուն
մատններուն մէջ՝ երկնային փրկչին սրբա-
սուրբ Մարմինը բարձրանալով տենդէ հիւ-
ծած աղջնակին մահճին վերեւ՝ լոյս կ'ար-
ծրկէ սենեակին մէջ:

Իւրպէն Ռուլօյի ձայնը աւելի հանդի-
սաւոր ու աւելի ազդեցիկ շեշտ մը կ'առա-
նու:

— Աղջիկս, բայց աչքերդ: Քեզ հետ
խօսակցելու քիչ ժամանակ ունիմ, բայց
կ'աղօթեմ Աստուծոյ, այն Աստուծոյ՝ որ
հոս քու առջեւդ է, այն Աստուծոյ որ այս
պահուս քու սիրտդ պիտի գայ՝ որպէս զի
ինք ներշնչէ քեզի: Մէկ պահիկէն քու
հոգևոյդ մէջ պիտի ըլլայ ան, ինք ան-
ձամբ պիտի խօսի քու սրտիդ: Ժտիկ ըրէ
անոր: Ըրէ՛ ինչ որ պիտի հրամայէ քեզի:
Խնդրէ՛ անորմէ՛ ինչ բանի որ պէտք ու-
նիս, ինչ որ կը փափաքիս..... Հարկ

չկայ յիշեցնելու թէ որու համար պէտք
է աղօթես, նախ.....

— Հայրիկին, միմիջեց աղջնակը մար-
մրուն հառաչով մը, և իր աչքը մթագ-
նեցաւ:

— Այո՛, հօրք համար. դեռ հաւատքի
կայծ մը թաղուած է անոր մտքին մէջ,
զոր Աստուած կրնայ հրահրել. դեռ իր
սրտին մէջ բարութեան սերմ մը կայ՝
զոր Աստուած կրնայ ընծիւղել տալ....
Աղօթէ՛ իրեն համար.....

Իւրպէն Ռուլօ կը լռէ..... Սենեակը՝
մերկ, անշուք, խաչ մ'անգամ չ'ուռի:
Աստուած առաջին անգամ ըլլալով կ'իջնէ
մանուկի մը սիրտը, ու կարելի է, երկ-
նային բարկութենէն Բարիքի վրայ դըր-
կուած հրեշտակը իր սուրբ հաստեանին
մէջ դրած է՝ երկրպագելու պատճառ
ձրեակին տապանակ եղող այդ սրտին առ-
ջեւ:

Անշարժ ու նշուլափայլ աղջնակին ոտ-
քերուն առջեւ իւրպէն Ռուլօ ծունկի ե-
կած կ'երկրպագէ ու կ'աղօթէ:



Իրիկուն է. Գանդալուի սենեակին մէջ
կանթեղի տկար լոյս մը կը բլբլայ: Ա-
ստեվածառը սուն կ'առաջնորդէ քաղա-
քացի Մորկասը՝ որու զգեստները փերթ
փերթ վար կը թափին, ու ինք ալ՝ սովո-
րականէն շատ աւելի գարշ ու նողկալի կը
բուրէ:

— Ուրեմն, խօսքերնիս խօսք է, կ'ըսէ
Մորկաս կէս հագագով մը. — Ինչու որ
Բրուտոս աղաչեւ էր ցած խօսելու՝ որ-
պէս զի Ֆլորէսալ, որ կիցը գտնուած սե-
նեակին մէջ կը մրափէր, շարթըննար.
— խօսքերնիս խօսք է:

— Անշուշտ:
— Մէկ ժամէն՝ Ղ:Մարիտ Սան Գիւ-
րթներու կապելան պիտի ըլլանք:

— Այո՛, այո՛, պիտի գամ:
— Չյուլանմաս:
— Ես, ես յուլանամ, մանաւանդ
երբ հարկ է ձեռք կարկառել քաղաքացի

Մորկասի՝ ծուղակի մէջ ձգելու համար չարաղէտ եկեղեցական մը ու պորտաբոյծ ազնուապետականներ.... (Մհ, կ'երդնում որ սասանկ առիթներ հազուադէպ են:

— Հը՛. քիչ առաջ վարանոտ կ'երեւէիք:

— Ինչպէս, վարանոտ, ե՛ս, կը պատասխանէ Բրուտոս՝ իր խոշոր ու կակտոր աչքերը լայնցնելով վախ ներշնչելու դիտումով, բայց աւելի բրտութիւն արտասայտելով: Ա՛հ, կատակը լաւ բան է.... Բայց կը տեսնես:

Աւ մինչ գինեհար Սան-Գիլարը փողոց կ'իջնէ, Գանդալու Չղայնոտ գեմբով մը կը կախէ թեւերը, մեծ հառաչ մը կը հանէ ու աթոռակի մը վրայ խնայով,

— Մհ, Աստուած իմ, կը հեծէ, ե՛րբ վերջ պիտի գտնեն այս բաները:

Բայց յանկարծ վեր կը ցցուի. աղշուածն ու անարեկաման ճիչ մը կը սեղմէ իր կոկորդը:

Ոտքի վրայ, աչքերը խոժոռ, սոսկալիտօրէն տփռոյն, կիսամերկ, տազնապի սարսուռէն ու ցուրտի դողդողութեն ակոսները կափկափուն՝ Պորթալ տնկուած է իր առջև:

— Ինչ կ'ընես հոգ.... Բայց ինքզինքդ կ'սպաննես.... Ինչ ունիս տեսնենք պատասխան տուր.... բայց, չէ՛, նախ գնա պառկէ:

Աղջնակը ճիկ չի հաներ, անշարժ ու սառած կը մնայ. յետոյ՝ սրտակեղեք շեշտով մը.

— Ախ, հայրիկ, կը պաղատիմ, չերթաս հոն.....

— Նախ դուն գնա պառկէ, կ'աղաչեմ:

— Հայրիկ, կը պաղատիմ, մ'երթար հոն:

Բայց հայրը իսկայեղ, բազուկներուն մէջ կ'առնու աղջնակն ու կը տանի ան՝ կողոնյն վրայ կը դնէ՝ մայրական խնամքներ շոյալելով, մինչ աղջիկը ձեռքերը միացուցած, ու աչքերովը զանի լափելով կը կրկնէ.

— (Մհ, կը պաղատիմ, մ'երթար հոն. հո՞ս կեցիր:

— Բայց վերջապէս, ինչ կ'ըսես չեմ հասկնար, կ'ընդհատէ Բրուտոս կեղծ անհամբերութեամբ մը.... փողոցները չափելու համար չէ որ դուրս կ'ելնեմ այս ժամուս. երազ տեսած ըլլալու ես անշուշտ....

— Միջ, ականջիս խօսքեր մը եկան՝ որոնք սոսկում կ'ազդեն ինձի. արթուն էի, վախ մը եկաւ վրաս. ուստի ուզեցի ամէն բան գիտնալ, ու ելայ դրան ետեւէն մտիկ ըրի.....

— Պզտիկ թշուառական:

— Ներէ՛.... լաւ բան չէ, գիտեմ.... բայց ա՛լ կարելի չէր անկողին մնալ, ու չկրցայ զսպել ինքզինքս.....

Եւ այս կցկտուր խօսքերը հեծկտանքով մը կը վերջանան:

— Տեսնենք, անուշիկս, աղջիկս, հանազարէ:

Բայց Պորթալ բուռն կերպով մը կը սեղմէ հօրը ձեռքերը, ու հետ զհետէ ալ աւելի տենդազին՝

— Կ'աղաչեմ, բարի՛ հայրիկս, այդ չարերուն մի՛ ընկերանար.... Իբրև, լաւ չեմ գիտեր թէ ինչ ընել կ'ուզեն.... Ինչու որ մէկ երկու խօսք հագիւ կրցայ լրսել.....

— Աւ կ'երդնում որ շատ սխալ հասկըցած ըլլալու ես:

— Չէ՛, չէ՛, մ'երդնուր: Բաւական լսեցի գիտնալու համար թէ ասոնք յանկարծակիի պիտի բերեն մէկը, պիտի ձերբակալեն, բանտ նետեն, կառափնառ հանեն..... Չեմ ուզեր որ հայրիկս ալ մարդասպան մ'ըլլայ.... Չեմ ուզեր.... կը պաղատիմ, խօսք տուր հոս մնալու:

— Բայց, պզտիկս....

— Ախ, սոսկալի՛ բան: Չես համարձակիր պատասխան մը տալու.... Ուրեմն բու միտքդ երթա՛լ է.... Աստուած իմ, Աստուած իմ....

Եւ աղջնակը հեղձամղձուկ սկսաւ լալ՝ հիւանդոտ գերագրգռութեան մը կրակին ազդեցութեան ներքեւ:

.... Շատ մը խորհելէ վերջ, ասուած վաճառը որոշումի մը յանգեցաւ: Պիտի

երթար, բայց աղջիկը քնացնելէ ետքը. կը կարծէր թէ այսպէս հաշտեցուցած կ'ըլլար խիղճն ու վատութիւնը:

— Է՛հ, այո՛, կ'ուզէի երթալ. բայց ա՛յ չպիտի երթամ, կը խոստանամ:

— Եթամ կ'ըլլես, հարցոց հիւանդը, մտատանջ ու կասկածոտ:

Բրուտոս հանդիսաւորապէս ձեռքերը երկնցուց.

— Քեզի կ'երզնու՛մ:

Աղջնակը սիրոփանք մը զգաց, և իր դիմագիծը ուրախութեան նշոյլ մը ցուցուցուց: Հրատոչոր պտտիկ թեւերը փաթթեց հօրը վզին, և իր արցունքներով ու համբոյրներով թրջեց այն թշուառը՝ որ մինչև իր ոսկրերը սարսուց.

Քանի մը ըտպէ վերջը, ընկճած այնքան աւելի ծանր սրտաբեկումէ մը՝ որքան բուռն եղած էր գերագրգոտութիւնը, աղջնակը կը քնանար: Ատեն ատեն երկար հառաչներ մը ու խղրղուկ հեւքեր մը կ'ուռեցնէին կուրծքն ու կը վրդովէին անոր քունը: Մէկ ձեռքը մահիճէն դուրս առկախ, մամուլի նման կը գալարուէր Գանդալուի ափին մէջ, Անհուն զգուշութեամբ՝ ասուելիքաւորը ազատեց վերջապէս իր ձեռքը աղջկան տենդաՎառ մատներուն մէջէն: Յնցում մը ունեցաւ աղջիկը, բայց չարթնցաւ: Այն ատեն ինք, կամացուկ մը, գողի զայլերով, շունչը բռնելով հասաւ վերջապէս դրան քով: Տախտակ մը ճարճատեց, փականքը ճարնչեց: Բրուտոս, հեւ ի հեւ, սրտաթունդ մէկէն կանգ առաւ: Աղջնակը շարժում մ'ըրաւ, հառաչ մը արձկեց ու քնացած մնաց: Գանդալու վագելով զնաց լուր ձըգիլու մերձակայ սենեակի մը մէջ բնակող դրացուհոյն, բարի կ'ընէր, որ պէտք եղած ատեն կու գար հիւանդին քով հըսկելու: Յետոյ, շմարուն՝ - ինչու որ ուշ մնացած էր՝ - ինք դէպ ի սանդուխ վագեց:

— Հայրի՛կ, հայրի՛կ, հայրի՛կ:

Սուր, կեղեքիչ, այս տագնապի կոչը ամբողջ տունը զդրդեց, ու սլաքի մը պէս թափանցեց Բրուտոսի սիրտը:

Ան՝ վատարար ելագեց իր բայլերը՝
— Հայրի՛կ, հայրի՛կ, հայրի՛կ:
Սրունքները թոյցան, ու պատին կռթնիւ ստիպուեցաւ:

— Հայրի՛կ, հայրի՛կ, հայրի՛կ:

Երկիդէ տանջուած՝ կանգնեցաւ, ու ետ դառնալով աղջկան քով վագեց:

Պառաւին վառած կանթիղի լոյսովը տեսաւ որ ֆլորէալ իր մահճին մէջ նստած էր, վարսերը ցիր ու ցան, աչքերը՝ խոշոր մը բացած կը մաքառէր կնոջ դէմ՝ որ գուր կը ջանար զանի իր անկողինն մէջ պառկեցնելու:

— Հայրի՛կ, դուն երգում ըրիր..... Ու դարձաւ կ'երթնաւ:

— Աղջիկա, պառկէ, կ'աղաչեմ.....

Եթէ գիտնայիր իմ վիճտս..... է՛հ, այո՛, կ'երթամ..... պարտաւորումս եմ:

Ֆլորէալ խելակորոյս՝ ինկաւ իր սաւաններուն մէջ, գլուխը ձեռքերուն մէջ, հեծկտուքէն ամբողջ մարմնովը սարսուռ մը լով:

— Անհրաժեշտ է, կ'ըսեմ քեզի, անհրաժեշտ... կը կարծես որ զքօսանքի՞ համար կ'երթամ..... եթէ չերթամ՝ կառափնատեղին է բաժինս..... միտքդ զիս մահուան ենթարկել չէ, անշո՛ւշտ:

Աղջնակը կու լար անշշուկ:

— Դի՛ր որ ձեռք պիտի չշարժեմ ես, մէկու մը պիտի չդաշլիմ: Միայն լուռ մունջ ներկայ պիտի գտնուիմ եկեղեցականին ձերբակալուելուն:

Ուժգին ցնցումով մը զլուրը վեր առաւ ֆլորէալ:

— Եկեղեցականի՞ մը:

— Այո՛, որ ասկէ երկու քայլ անդին զատակական Պատարագը կ'ընէ:

— Մի՛ է, գիտե՛ս:

— Անուն չտուիս ինձի:

— Լաւ ուրեմն, ես.....

Բայց աղջիկը մէկէն ընդհատեց խօսքը.... Իրաւունք ունէր մատնելու իւրպէն Խուլոյի իրեն յայտնած գաղտնիքը:

— Ի՛նչ ըսիր, հարցուց Բրուտոս, անհամբերութեամբ:

— Ուշի՛նչ:

Գանդալու կ'ուզէր պնդել, բայց ատեն չունեցաւ: Ուժգին հարուածներ զուր տեղէն կը հանէին. վազեց բանալու:

Պրիկէ ու Մորկաս՝ տմարդի ու բիրտ կերպով մը մըրկի պէս ներս խոժեցին:

— Ա՛հ, լաւ, կը վախնաս ուրեմն գալու, քաղաքացի:

— Ե՛ս, թոթովեց Բրուտոս անձկու թեամբ, ամենեւին: Աղջիկս տենդ ունէր, ուստի... բայց կու գամ, ահա՛, ձեր տրամադրութեան տակ եմ:

— Աւ գէշ չես ըներ, օ՛ն քալենք:

Եւ թշուառը, ընկերներէն մղուած, աւելի կալանատրի մը նմանելով՝ քան մեղսակցի, սանդուխին մէջ մտաւ:

Ոտքը փողոց պիտի դնէր՝ երբ նոր ճիշ մը գինք հոն գամեց:

— Հայրի՛կ, այդ եկեղեցականը՝ Իւրպէն Ռուլօ՛ է:

Աւ վերը, տախտակամածը թնդաց՝ գետին խնոց մարմնոյ մը դնդիւնին ներքեւ:

— Աղջի՛կս... Իւրպէ՛ն... Ո՛չ, ո՛չ, ա՛լ չափն անցաւ, չպիտի երթամ... ետ պիտի դառնամ... թողէ՛ք, թողէ՛ք զիս...:

— Շատ ուշ է, ձերուկս, մրմուռաց քաղաքացի Մորկաս՝ նշանակալից ակնարկ մը նետելով Պրիկէի: Եթէ մեզ հետ չգաս՝ զիտցած ըլլաս որ, քեզ ալ անոնց հետ միեւնոյն սայլին մէջ պիտի դնեն: Քալէ՛...:

— Քաղաքացի՛, լսաւ նոյն պահուն զօրական մը՝ կուշտին ուղղուած արցալի հարուածով մը՝ դէպ ի Պրիկէ ըջելով գուհնաթափ բայց խիբախ պատանի մը, որուն բերանը գայլ դրուած էր ու ձեռքերն ալ չուանով մը պրկուած էին. քաղաքացի՛, ձեռքերնիս ինկան: Ահա՛ իրենց պահակութիւն ընողը՝ զոր այնպէս մը ծուղակին մէջ դրինք՝ որ ո՛ւժ մը անգամ չկրցաւ պոռալ:

Ե

Իւրպէն Ռուլոյի կրպակին տակը՝ թաղուած սենեակ մը:

Քասնի չափ այր ու կին հոն խոնուած են: Ամէնքն ալ, հագուստներուն աղքատութենէն զատելով՝ ժողովրդային դասակարգէն են: Եւ սակայն, անոնց նիստ ու կացին ու դիմագիծերուն նայելով՝ հեշտիւ կ'իմացուի անոնց հարուստ ու ազնուական դասէն ըլլալը: Սա սպասուելի տարազով կ'ընէր, իր աղերեկ վարսերը ծածկող պղծատիկ զտակին, և իր ուսերը սքողող համեստ թուխ վզկապին տակ՝ դքսուհոյ մը կեցուածքն ունի: Աւելի հեռուն, սա բանուորի հագուստով պարմանին՝ ասպետի մը պերճ ու վսեմ կերպերը կ'արտացոլէ:

Բայց հոս՝ ո՛չ ազնուապետական կայալ եւս, ո՛չ ալ՝ գոհնիկ. այդ սենեակին մէջ եղողները քրիստոնեաներ են միայն: Ամէնքն ալ, ծունկի եկած տախտակամածին վրայ, ճակատնին խոնարհած, լուռ ու պատկանելի՝ կ'աղօթեն...:

Սենեակին մէկ խորշը, կարճահասակ ձերանի մը, հաստիրան, բանուորի տարագրով ոտքի կեցած է երկփեղկ բաց պահարանի մը առջև: Պահարանին զարակներէն մէկին վրայ՝ երկու վտիտ ճրագներ՝ որոնց յեղեղով լոյսը զգուշօրէն ծածկուած է կիսաբաց պահարանին փեղկերուն միջոցաւ, կը լուսաւորեն տկար կերպով մը այդ անձուկ սենեակն՝ ուր կը կատարուի, նոյն իսկ Բարիգի սրտին մէջ, զատկական հանդիսաւորութիւնը: ...

Իւրպէն Ռուլօ, զլուխը վար խոնարհած՝ կուրծքին կը բախէ երեք անգամ կրկնելով. Տէ՛ր, չեմ քարական:

Անոր մօտ, կաղ տղեկը՝ որուն անորոշ դէմըր այսօր բողբոլին այլակերպած ու լուսաշողող կ'երեւի, մատներուն ծայրով թեթեւ հարուած մը կու տայ պահարանին փեղկին՝ ներկաներուն իմացնելու համար թէ հասած է հաղորդ աննիւր վայրկեանը:

Յետոյ, աւելի խոր լուսթիւն մը կը տիրէ:

Իրպէն մը կ'անցնի, նոր ձայն մը կը լսուի, շատ քննալից մրմունջ մը, խոստովանիմն է զոր տղեկը ցած ձայնով մը կը զուրջէ: Նոյնը տարագրեալներն ալ կը կրկնեն փսփսալով մը:

Այս պահուս քահանան արդէն ճաշա-

կամ է փրկչին Մարմինն ու Սրիւնը. ուստի կը դասնայ և հանդարտ ու հանդիսաւոր ձեւով մը խաչի մեծ նշան մը կ'ընէ խոնարհող զլուսններուն վրայ: Այդ քրիստոնեաներէն և ոչ մէկը կ'անգիտանայ՝ թէ այդ օրհնութիւնը կրնար վերջինն ըլլալ:

Յետոյ, ձախ ձեւերովը ոսկեզօծ շքարատուփ մը բռնած՝ որ մասնատուփի տեղ կը ծառայէ, և աջովը Ս. Նշխարը բարձրացուցած,

— Անտ Գտռե Աստուծոյ, կ'ըսէ Խււպէն Ռուլօ ծանր ու խաղաղ:

Այդ պահուն, յանկարծ դրան ետին՝ շփոթ ռանաձայներու զրնդիւն մը հեծել կու տայ տախտակամածը. մինչ ասոր կը քաջողէ՞ զէնքերու շաչիւնն ու կոշտ հայնոյանք մը:

Մարտու մը կ'անցնի ներկաներուն վըրայէն՝ ինչպէս հոսի յեղակարծ պոռթկումը տերեւներու մէջէն:

Իւրպէն Ռուլօ, անյողողղղ, առանց պըզտիկ այլայլումի մը, առանց փորքիկ վաբանումի մը՝ կը շարունակէ:

— Անտ որ բառնայ զմեզ սխարմի: Տէր.....

Բայց բիրտ հարուած մը դուռը կը դըզըրդեցնէ, ու նոյն պահուն ալ, պատուհանին առջեւ, զինուած խուր մը զօրք բազր կը լեցուի:

— չեմ բռնակոտ, կը շարունակէ քահանան:

Թերեւս դեռ ատեն կայ, զուռը սողուն է, ուստի հաւատացեալները ծուխի կու գան հաղորդուելու.....:

Ու, ահա աւելի ուժգին հարուած մը կ'իջեցուի, դուռը՝ կէս մը խորտակուելով, ճարճատմամբ կ'ոստնու տեղէն..... Չահի մը լոյսը ներս կը թափանցէ, և իսկոյն՝ ձիւնաթոյր նշխարը կը փայլի բանուորի հագուստով քահանային մատներուն մէջ, ինչպէս կը փայլէր երբեմն ճածանչին ոսկեզրուազ շըջանակին մէջ՝ խորանին մոմերէն շըջապատած:

Իրան ձեղքածքէն Իւրպէն Ռուլօ կ'ընդշմարէ պայմանական վարչութեան

գորքերը՝ համակ կապոյտ լօղիկով, որոնք զիրար կը հըմշտկեն. նաեւ գարմանեղ տարագով ժողովուրդի դասակարգէն մարդ մը. ու երկու միջակարհար՝ որոց մին առաջնորդ ըլլալ կը թոտի, և միւսը՝ շլմուրուն, կարծես ջղային տագնապէ բռնուած է:

Սենեակին միւս անկիւնը՝ տարագրեալները խոնուած են..... Խւրպէն Ռուլօ թըշնամուռն կողմը դարձած, պայծառ դէմքով մը ու բարձր ճակատով. իր ձեռքին մէջ կը բռնէ անհնկարող Աստուածը: Իր սրբոտին խորքէն կ'աղերսէ Ախուսի, անհուն ողորմածին, որ լոյս տայ Պրիկէի՝ մատնիչին, ու ներէ Բրուտտո Գանդալուի՝ վատին:

Վատ. արդեօք Բրուտտո Գանդալու դեռ արժանի է այս անարգանքին Անոր դէմքէն կը նշմարուի թէ սոսկալի պատեւրագ մը կը մղուի իր հուրումն մէջ: Խղճի ահեղ յարձակում մը՝ անոր մեղկ սրտին խորիւրը կը զըրդէ այն անասնակա՛ն խուճապալի բերկիւղը՝ որ զինք այդ անդունդը գահաձիթած էր: Ինք կ'զգայ, աչքերուն առջեւ իսկ տեսնել կը կարծէ գետին փրոած, անշնչացած, զուցէ հոգեվարքի հըռնդիւններուն մէջ, այն գաւազը՝ զոր ինք խենդի պէս կը սիրէր: Ինք, իր աղջկան սպաննիչն ըլլալով, հիմակ ալ իր ոճրակա՛ն անգործութեամբ պիտի սպաննէր այն վեհագի բարեկամը՝ որ իր Յլորէալը մահուրնէ իւրած էր: Ու նոյն ինքն Աստուած ալ, քահանային ձեռքերուն մէջէն՝ ակառատես կ'ըլլար իր քստմնելի ոճիրներուն.....: Եւ անոր դէմքը, այլայլած, լուծուած՝ սուայտանքէն ու վշտէն կը կծկուի: Այնպէս որ Պրիկէ անգամ պիտի ահարեկէր՝ եթէ այս պահուն ետին դառնալով իր ընկերը դիտէր:

Բայց Պրիկէ դաժան ու ցուրտ ակնարկով մը՝ ցամաք ու հատու ձայնով մը սա սպանալիքը կը գոռայ ատրճանակ ի ձեռին:

— Եթէ տեղէն մէկը շարժի՝ մեռած է: — (Ն), սպաննէ զիս, եթէ կը հաճիս.....

Այս խօսքերը խղզուկ՝ բայց խիզախ շեշտով մը արտասանելով, Բրուտոս Գանդալու խկոյն խուճբէն կը գատտի: Ակընթարթի մը մէջ, պահակներէն մէկին ձեռքէն սուրը խելով յանկարծակի, կը ցատկէ սենեակին մէջ, ու քահանային առջեւ, սուր ի ձեռին ոտքի կը կենայ՝ պատրաստ: Զօրական ու հաւատացեալ այս յանդուգն արարքէն յանկարծակի գալով՝ լուռ, անշարժ կը կենան: Պրիկէ անգամ շփոթած՝ ձեռքը վար կառնու, բայց մէկէն ինքզինքին եկած՝ հատու ու խիստ ձայնով մը՝

— Կորի՛ր, կը գոռայ, և կամ շան մը պէս դիակղ կը փռնմ:

— Տեղէս չեմ շարժիր: Այս քահանային ու այս նշխարին ձեռք չպիտի կրնաք վերցնել՝ առանց իմ մարմնոյս վրայէն անցնելու:

— Կորի՛ր:

— Ո՛չ:

Պայթում մը կը լսուի: Բրուտոս Գանդալու մահամեծ վիրաւոր՝ գետին կ'իյնայ զանգուածի մը պէս Իւրպէն Ռուլոյի ոտքերուն առջեւ՝ զոր արեան ճապարակը կը ներկէ..... Կաթիլ մը արիւն ալ կը ցատկէ մինչև սուրբ նշխարին, սուտակի հուր մը ազուցանելով անոր կաթնաթոյր սկաւառակին վրայ:

— Կերէ՛, Աստուած իմ....

Այս ազօթբը՝ մահամեծին շրթունքներէն դուրս կը սլանայ կցկոտուր՝ հեւքի մը ձեւով, աչքերը՝ պաղած արդէն, խոշոր բացուած՝ սեւեռուն կը մնան քահանային վրայ, պաղատալիք ձեւով:

Քահանան հասկցած է իմաստը այդ ակնարկին: Չեռքը վսեմ կերպով մը կը տարածէ, ու այնպիսի հանդիսաւոր շեշտով մը՝ ու սրտի յուզումով՝ որու ի լուր Պրիկէ անգամ վարանտ կը մնայ,

— Կեցէ՛ք, կը հրամայէ, ու թողէք որ խաղաղութեամբ մեռնի մարտիրոսը:

Այն ատեն, մինչ քրիստոնեաները ծունկի կու գան՝ իբր թէ մահամեծի մը մահճին քով հսկելին, մինչ հրոսակային խումբը գամուած կը մնայ իր տեղը, Իւրպէն

Ռուլօ վիրաւորին քով կը ծռէ զուխը, ու ցած ձայնով կ'արտասանէ արձակման խօսքերը անոր վրայ՝ որ իր դիւցազնական մահուամբ վերագնեց իր կեանքին նախատինքը, ու կը զնէր անոր յարգանքով կիսաբաց բերանին մէջ՝ ուր վերջին հռնչիւնը արդէն մարելու վրայ է, սրբազան Մարմինը ներող Աստուծոյ:

• • • • •

Ասկէ մէկ քանի օր վերջը, զինուորնէրէ շրջապատեալ սայլ մը՝ որ դէպ ի կառափնատեղին կ'ուղղուէր, ճամբան կը հանդիպի պզտիկ տղու մը դագաղին՝ որու ետեւէն տարէց կին մը կ'երթար:

Այս կինը աչքերը վեր բարձրացնելով, դատապարտեալներուն մէջ նշմարեց իւրպէն Ռուլօ՝ ազօթքի կեցած:

Իւ Իւրպէն Ռուլօ ալ ճանչցաւ՝ որ այն ծեր կինը՝ Փլուրէալի սնարին մօտ հսկող պառու զրացուհին էր:

ԹՐԳ. Ա. Վ. ՍՒՐԻՆԵԱՍ.



Կ Ա Յ Ծ Ա Կ Ի Ն

Ահեղագոյ ճայթիւններով գոռացէք, Գուք սե ամպեր, դո՛ւք մուժ ամպեր շարունակ, Ու դարբենեցէք ամուր, հըսկայ մուրճերով, Ահաւոր շանթը կայծակին աւերիչ. Չեր հընոցի մուխը թող յար թահաճրանայ, Հորիզոնի կապոյտ կամարն սե հագնի, Եւ տրեգակը խաւարի, սուգ բըռնէ, Լուսինն, աստղերն ալ չերին յաւիտեան: Փայլահինացայտ դո՛ւք կայծակներ հըրաժառ, Հարուածեցէք, տապալեցէք տախրոսայ, Կոյր ու դաժան բաղդէն ամուր կառուցուած, Հըսկայ գլեակք, ուր զըզուելի կըրթերու Դըժոխորկոր սըրտեր մինակ կը վըխտան, Եւ բորնի, մուգնախանձ, չար հոգիք Յոգ վայելքի լըկտութիւնէն յըփայցած՝ Տառապողին արիւն արցունքը ծաղրեն, Չարկէք, զարկէք, Արդարութեան շանթն եղէք. Հեռու ձեզմէ Զըրկողին դէմ խիղճ ու գուժ. Հիմունքներէն տապալեցէք չէնթերն այն